

ԱՆՄՈՌԱՆԱԼԻՒ

ԲԱՅՑ

ՄՈՌԱՑՈՒԱԾ ՅՈՒՅԻԿՆԵՐ

Գիտի խարուխիս, եթէ վերնագիրս միայն կարդաս ու թռչկոտիս դէպի առաջ:

Գուցէ «Վերծանող» մէկն ես զու որով շատ զբքեր կարդացած, կամ հարուստ մէկը՝ որով շատ ճամբորզութիւններ կատարած ըլլաս, ու յայտնի են քեզի թէ իտալիան՝ ուսկից կը զրեմ այս տողերս, լի՞բն է՝ թափտենական» սրանչելի յուշիկներով..., ուստի համարիս թէ անշուշտ անոնց մըզեզ, մըրուտ, մըրուր մասն է որ պիտի ներկայացնեմ ես քեզի «Մուսացուած յուշիկներ» վերնագրիս տակը:—

Գուցէ երիտասարդ մ'ես, որով իրաւունք ունենաս խորհելու. Մուսացուած յիշատակելեր՝ հին կ'ըլլան, ինձի ինչ փոյթ, թող ծերերը կարդան որ միտք բերեն իրենց կեսնէին վարդապասակ օրերը, իրենց զարգուն աստեր հասակը՝ մանկութեան քաջըրիկ օրերը....:

Գուցէ ընտանիքաց տէր և ճակատիդ կամ մըտքիդ ըրտինքովը հանգստութիւնդ ապահովոյ մէկն ես և այս օրերուս մէջ (Ոգոստոս 1/21 ին) պատահելիք Ալիւու ամբողջական խաւարման մասին գրուած յօդուածներուն ալ վերնագիրը միայն կարդալ՝ նոյն իսկ լսել՝ շատ կը համարիս, ուր մասց «Մուսացուած յիշատակելեր» ու մանրամասնութիւնը քննել:

Գուցէ, ես ինչ գիտնամ, բանասէր մ'ես, կամ բանաստեղծ մը, կամ վերջապէս՝ աշխարհիս հազար ու մէկ վիճակներէն որո՞ւն կ'ուզես պատկանիս՝ ու մտածես. «Ինձի համար չ'են Մուսացուած յիշատակելերը»....— Ո՞չ, ոչ երբէք, ամէնքը ալ դիտումիս ճամարէն ստերիւրեցար: Մուսացուած յուշիկներուս հրաւերը չզուշակեցից... Դուք ամէնքը ալ, պատիւներու և խըտրանքի որ աստիճաններուն վրայ

կ'ուզէ կանգնած ըլլար, դարձեալ պիտի գտնէք՝ ախորժելի բաժին մը, կարենոր պատափիկ մը, անմոռանալի զրուազիկ մը... Մուսացուած յուշիկներուս փոշիներուն տակ:

Եղաղիկները այն փոնջին զոր կ'ուզեմ ես ձեզի նուրիել, ըրտնաթոր և աւելի ծանր աշխատութեամբ մը քաղած եմ Արքմուտքէն Ալենելը տարածուող հայակով դաշտերու մէջէն: Ըսել է՝ բազմաթիւ քաղաքներ պիտի մտնենք, սակայն մի ակընկալէք թէ ապակէծածը և ոսկեզօծ թանգարաններ առաջնորդեմ զձեզ ուր կը գտնուին սովորաբար ամփոփուած յիշատակներ՝ մոռացուած յիշատակներ, բնութեան հրաշալիքներ, անզին գանձեր, սրանչելի ապացոյցներ մարդուս հանճարին... Ո՞չ, ազնիւ ընթերցողք, Մուսացուած յիշատակները և ոչ ալ կարծեցէք այն գեղարուեստական հնութիւններէն՝ որ հանճար իտալացին՝ այսօր՝ երկաթակուռ կը կոէ կոփէ և զեղերու միջոցաւ արուեստակելով՝ կամ մէկ երկու շարաթ բացողեայ՝ անձրեկի և արեւու տակ թողով... վաղը՝ իրեկ գարաւոր հնութիւն՝ անզլիացիի մը կամ ամերիկացիի մը կը յանձնէ, անոր փոխարէն ոսկի կոչուած զեղին մետաղը ստանալու համար:

«Մուսացուած յուշիկներ» ը ձեր մտքին և մանաւանդ սրտին հետ պիտի խօսին, և ոչ ձեզի միայն, ով հայազգի ընթերցողք, այլ նաև այն ամենուն հետ որ գէթ մարդկային բանաւորութեան կցորդութեամբ եղրայր ենք:

*
**

Գտնուած էք երբէք, ով ընթերցողք, օտար երկիր, և երկի՛ր մը մանաւանդ որու լեզուն անծանօթ էք Զեզի... ինչ քան ուրախ զացցից ինցիդենտ, երբ՝ անակնակալ՝ թուեցաւ ձեզի հետուէն հայրենի բարբառովը խօսեր լսել, և (մինչ թունդ ելած սըրտով աւելի կը մօտէիր խօսողներուն ունեցուած անակնակալին ցնորք եթէ իրականութիւն ըլլալն ստուգելու,) յա-

ջողեցաք՝ ականջներուդ ուսկանին մէջ թակարդիլ և գոհունակ զգացումներով մտցի թանգարանին մէջ զետեղել, (գուրգուրանցով մը, իրեւ թէ հայրենիքին սրբազն աւերակներուն խեշերանըն ըւլային), մի քանի հայերէն կցկըտուր և ծամածուր խօսեցր:

Անտարակոյս, ոչ նուազ հաճոյք պիտի զգացիք եթէ ամայութեան մը մէջ՝ յանկարծ՝ անշունչ առարկաներ լեզու առնեն ու ձեզի հնես մարգկօրէն խօսակցէին: Ուստի՛ ովկ սիրս մըսեղի, առնիւ ընթեցողք, իրը Գերեզմանոցներու անունը լսէք, մի քըստրմիք, մի՞ նհանջէց, մի՞ հրաժարիք հետեւիլ ինծի, — պատասխանելով. «ԻՓ առոյք մէկն եմ, զործունեայ, աղմրկաւոր, զուարճասէր... մեռենները կը թողում... ինծի պէս ընկերներ կը փշնուեմ».

— Իրաւունք ունիք, ես ալ հաւան եմ ձեր խօսքին, ես ալ երիտասարդ, ես ալ եռանզնալից... լաւ ուրեմն, առուէք ինծի ձեր ձեռքը, մեզի ներկայացող հարիւրառներու մէջն ընտրենք... մեր մտցին հաշտ և մեր սըրտին հաճ անձնաւորութիւններ:

23 Յուլի, 1914

*
**

21 Գեկաւերեր

Մտնենք նախ հայրենիք. սրբազնն լեռան քդանցքին մերժենանք, Շիրակը ուրբ կոփենք, իջնենք անոր ոստանը՝ կումայրի:

Կումայրի կ'անուանէին մեր նախնիք այն աւանը՝ ուր այժմ, աւելի բազմամարդու ու (համեմատութեամբ հին կամ բուն կումայրիին) աւելի շքեղ բազաց մը կը տարածուի, մեր անցեալ դարու առաջին կէսի վերջերէն սկսած՝ Ալեքսանդրապու յորջորջուելով որպէս զի ոռուական զօր պետութեան կայսրուցոյն անունը անմահանայ. բայց մինչև այսօր ալ զեր կումայրիի արձագանզը՝ Գիւմրի՝ ըիչ մը նուազած, սակայն ազգայիններու ականջին բաւական զիլ և միանգամայն բաղդր կը հնչէ: Ամէն հեռաւոր հայազգի՝ որ նոյնիսկ

մէկ ժամ կանգ առնէ Գիւմրի, իւր սրտի զբան վրայ՝ մտրի զըչով հանոյական յուշիկ մը արձանազրած՝ այնպէս կը մեկնի. — այդ անմոռանալի յուշիկը ազգային ինքնուրունորհան թունդ տպաւութիւնն է որ կ'ունեցուի: Այս է՛ ըլլայ բերանացի, ըլլայ զրաւոր խոստվանութիւնը՝ շատ մը Պոլսեցի և Ամերիկանայ՝ ևայլն ևայլն՝ այցելուններու. և ես՝ լոկ այդ պաւառին համար կ'առաջնորդեմ զձեզ նախ Գիւմրի (Կամ՝ կիւմրի):

— Ակ-ծովլէն պիտի մտնենք կովկաս, թէ ցամացէն:

— Այս սկզբանիթխար... սարսրազգեցիկ ամիսներու ուազմազղորդ օրերուն մէջ, յորում ծով ու ցամաց զժուային հրաբուններ կը ժայթքնեն, յարգելիք ընթեցողք, իմ միակ առաջարկս (զոր գտահն եմ թէ պիտի չմերթէց) է՛ մեկնիլ կամ Բաթումէն կամ Բագուէն: Բաթումը, ինչպէս լաւ զիտէք, ծովի շեմնէ, բազուն՝ ցամացի, — Անդրակովկաս ընթացող երկաթուղիններուն: Բաթումն ու Բագուն՝ նկատմամբ իրենց զուգադէպ զիտակէտին՝ որ է հին Վրաստանի մայրաքաղաք՝ Թիֆլիս, — իրարու հակունեաններ են, Թիֆլիսէն ալ՝ իրկունը ճամբարյ կ'եննենք շոգեկառեցի որ թիչ մը վազել յետոյ՝ միաձի կառքի մը պէս կը զանգաղէ իւր բայլերը, բայց ճանձրոյթը պիտի չկարենայ հասնիլ մեզի: Ռւոճագեղ մայրիններով զարգարուած լեռնամէջ հովիտները կուսական հմայք մ'ունին իրենց զիրկը. եթէ Խոտիլիսի ու Զուգերիոյ քաղաքակրթական յառաջադիմութիւնը այսուել ալ ուրք կոփած Ըլլաբ, գուցէ անոնց իրենց պարծեննուտութեանը վրայ շիկնէին: «Աստուածավառ լապտեր չին լոյսը, սակայն, արծաթ կը ցանէ այդ չընաղ տեսարաններուն վրայ ու ոչ թէ գոհացում կուտայ մեր սրտին իւր խորհրդաւորութեամբը, այլ կը յորդէ նոր տենչ մը՝ զանոնք սոսկէցնցուզ շղարշով հարսնացած տեսներ լուսնեակը՝ բանաստեղծներու մանրազիւակն է, մինք արդ՝ արևու խոշորացոյց հեռաղիւակին կը կարօտինք.

Ո՞ւ տայր իմ՝
ըզծուիս ծրիսանի
և գտառած արկն
Նաւասարդի...

Կամ մըթընշաղ այս պահուն,
Ո՞վ քաղցր ընկեր ուղիս,
Բո՞ւ աչքեր տուր ինձ դռն...
Մանաւանդ՝ դու պէտք ունիս.

Եւ պիտ՝ սիրով առնէիր
. (Թէ տային քեզ)
Նոյն իսկ աչքեր կատուի.
(Ի զուր կ'ուզեա,)
Ոչ ոք քեզի կարեկիր,
Ինձդ ընդունայն՝ կը ցըրուի...

Սակայն, ընկեր, չէ որ կախարդանք
մ'ունի նաև քոնց, սբանչելահրաշ տե-
սարաններու ծնող, վհուկներու վըհուկ, —

Քունն անո՞ւշ է
Քան քզիսան զիմի...

Ի դարձին՝ ցերեկը կ'բնարենք: Զէ որ
Ռուսաստանի կառասենեակներուն (*Waggoner*) մէջ անկողին ալ կայ¹, ու մենք՝
զօրք բալելու համար՝ գիշերը հանգչելու
պէտք ունինք:

* *

Երբ արեւուն հետ մեր աչքերը բանանց՝
Նահապեսը (Հայր Ալիշան) պիտի ըսէ
մեզի. Աշաւասիկ «Նշանաւորն եւ յոգնա-
յիշաւուին՝ գրեամելք բացի սակաւուց ումանց՝
քան զամենայն գաւառս Հայաստանեաց,
ՇիրԱկ,» և մեր միտաքը ինչքան ճոխա-
պանոյն յիշաւակներ պիտի յդանան. —
«Արմայիս... զորդին իւր զնարայ, զյո-

լովածին և զշատակեր առաքէ ամենայն
աղիսի իւրով ի դաշտ մի մօտաւոր, ար-
գաւանդ և բարի, յորում գնան ջուրը
ոչ սակաւը, ի թիկունս հրափսոյ լերինն
որ անուանեցաւ Ալրագած. յորոյ անոն
և զգաւառն ասեն անուանել Շիրակ²:
Եւ նոյն խօսքին շարունակութիւն զեղիսաց
ասապիելը, թէ՝

Քո՝ Շարայի որկորն է,
Մեր՝ Շիրակս ամբարքն չենս:

Ու «Հովիր Շիրակայ» ու գեռ ուրիշ
որչափ սրտագրաւ յուշիկներ, անմոռա-
նալի՝ բայց մերթ մոռացուած յուշիկներ:
Գուր որ առաջին անգամ պիտի այ-
ցելէր հայկեան թագակիրներու բնագա-
ւառները, ... և ես որ տարիներէ ի վեր
կուրծքիս տակ ճմլուած կարօտին ընդու-
տումը կը զգամ, ինչպէս եռանդնալից՝
պատուհանին կառչած ենք ու մեր հետա-
քրքութեամբ աղեղնածիք աչքերը կը շեշ-
տենք մերձաւոր ու հեռատես պարկա-
ներուն վրայ, սակայն դեռ ո՛չինչ կը
նշամարենք երկրի վրայ գեղափայլ երեսյթ,
և ոչ իսկ Շարայի որկորը յազեցնող ծառ
մը մրգաբեր՝ կամ գէթ ոսկէատոր արտ
մը ցորենաշատո... Գեռ սկիզբն է զար-
նան, անօսր ծզուներ միայն կը զալա-
րացնեն հողը: Միակ զարմանահրաշ պատ-
կերը՝ որ նախ իմ աչքերու մէջ պիտի
նկարուի և ես ալ ցնծազին շտապիվ պիտի
աւետեմ ու մատնանըշեմ մեզի, նոյն ինքն
Ալրափան է, յափտենական թագաւորը
զարերու՝ որ իւր հոյակապ լրջութեամբը
զիտած է բիւրաւոր ազգերու ծլիլն ու
փոշիանալը... Գիւմրիի արևելքան՝ հարա-
ւային հորիզոնին սահմանավերջը կանգնած
իւր ալեծածան գլուխն ու միրուքը ցոյց
կու տայ ու կարծես թէ արհամարական


1. Անըրաժեշտ հարկը հնարած է զայն: Ռուսաստանի
մեծ քաղաքները օրերու և շարաթիներու տեղութեամբ
իւրաքանչեղու են:

2. Աղովս. Խորենացի, Պատմ. Ա. Ժ.:

3. Այսիմթը՝

Դու Շարայի կոկորդն ունիս՝ անազաւ,
Բայց մենք լուսինք, ամպարներ լի՛ Շիրակայ.
Եւ կամ՝
Դու մոռ մոռնիս Շարային պէս շատակեր,
Բայց մենք լուսինք Շիրակի մին ամբարներ,

Աշեանաթլուպուր (Թիկաբուռած հարասայիլմ կողմէ)



քմծիծաղով՝ մը կը ժմտի՝ միտքն ընկած ըլլալով՝ այն զուարճալի մանրադէպը որ՝ հազարաւոր տարիներ առաջ՝ երբ երկնցի բոլոր ամպրոպներն ու շանթերը և աշխարհիս աղբիւրներն ու ծովերը համագումար նախանձեցան իւր երկնամբարձիկ փառքին վրայ, համաձայնեցան, խրոխտացին, սպանացան, գրոհ տուին՝ մարտագոր երգերով յարձակեցան իւր վրայ, փորձեցին վիրաւորել խեղղել, ոչընչացնել... բայց նա զուարճացաւ միայն ու թողուց որ իւր անվանելի ուժին աստիճանն և անաղարտ առողջութեանը զերազանցութիւնը փորձով իմանան... և յիրաւի, երբ յուսահատ ու ամօթապարտ՝ ամէնքն ալ լոեցին, սկսան հեռանալ, իրենց տունը փախչիլ... ահա յանկարծ (ինչպէս մեր զիխուն վրայ ճանճ մը կանգ առնէ), իւր գագաթին վրայ փոշիի մը ծանրութիւն իշնել զզաց: Այդ փոշին իւր մէջ կեանքերու խկուրիներ պարուրած էր:

Դուք, ընկերներ, շարունակեցէք զմայլորէն դիտել՝ ու հիասթափ ինորնդածել... ես՝ անհատական յուշիկներ ալ ունիմ այս հեղիկ լեռնալանջերուն վրայ, այս սրբազն դաշտերուն վրայ. — ուր է այն ինչ կէտը, ուր են այս ինչ գեղերը՝ որոնց մէջէն՝ տարիներ տարիներ առաջ՝ անցե՛ր եմ, աղրիւրին ջուրը խմեր, կամ գարեհացը ուստեւ անկարողացեր... որոնց տպաւորութիւնը մինչեւ այսօր անաղարտ գիծեր ունի մորքին մէջ... թայց արդէն ահա քաղաք կը հասնինք, ահա Առորք Փրկչի օդահերձ կաթողիկէն՝ որուն գագաթնակառոյց ոսկեճանանչ խաշին զետեղութիւն ու հանդիսական բացումը այսօրուան պէս կը յիշեմ: Տեսէք, քաղաքին պարձանքն է ան, Անիի կաթողիկէին նմանածե, հիմնարկուած 1859ին՝ և աւարտած 14 տարի վերջը: Տեսէք, հեռուն՝ արևմտեան կողմը. Հայ-Հոռվմէականաց Ա. Աստուածածինը որ գահաւանդակի մը վրայ կառուցուած ու փոքր չըլլալով հանդերձ Ա. Փրկչի (որ ցածուն տափարակի մը վրայ շինուած է,) կաթողիկէի բարձրութեանը չի հաւասարիր. ահա նաև Յունաց Ա. Գեորգը, նաև

ամենապաշտօն Եօր՝ Վերը բովանդակ գաւառներու ազօթատունը, հոչակաւոր ուխտատիղի՝ ուր կը պահուի (ըստ աւանդութեան) ս. Ղուկաս աւետարանչի նկարած Տիրամօր պատկերը, իսկ Եօթ՝ Վերը չն աւելի վեր՝ դէպի հիւսիս՝ տեսէց նաև Ա. Նշանը...

Ուկրասեղրապանի, (կը ձայնեն կառախուութիւն սպասաւորներ, բանալով դռները): Հասած ենք կիւմրի, առանց քաղաքին մէջ զտնուելու կայարանը՝ իւր շրջակայշնցերու ողորմուկ թաղին հետ՝ կանգնած է արեկելեան զաշտերուն մէջ՝ ուր երբեմն, լաւ միտքս է, ոսկեցիսակ ցրեններու կենսացնցուդ ծովակիկներ կը ծփային... կարմրիկ կակաչիկներ, Աստուածոյ մատուվը տնկուած բազմերփեան ծաղիկներ, համեզահամ կոնդէզներ քաղած եմ ես ասկից՝ ուր այժմ մարդիկ իրենց ընութենէն գողցած ապրանցը՝ բար ու կիր մետաղ ու փայտ՝ գարսած են. — Աւելքսանդրապանի կայարանը աւելի շրեղ է քան Խրիմու բարձրագոյն քաղաքներուն կայարանները: Դուքսը՝ տողաշար գծի մը վրայ կանգնած են՝ երկձի և խիժապատ անիւններով կառեցը ու իրաւացի կարգով առաջ կու գան և անյապաղ կը մեկնին: — Ինչու իմ խօսելու կը սպասէք, հայ ընկերներ, դուք ինքնին ըսէց կառապանին՝ ուր պիտի երթանը. այլ ևս ոչ ոռուերէնի պէտք կայ, ոչ ալ եւրոպական լեզուներու, կառապանները հայ են, և եթէ հայ ալ չեն, զուք հայերէն հրամայեցէք. հայ երկնըի տակ, հայ հողի վրայ կը գտնուինք, Հայաստանի ողը կը ծծնէնց... « իրբեք յայն տեղի հասանէր, և զհայ հողն կոխէր, մեծամեծս ըմբոստացեալ հապրտացեալ՝ այլ ձայն շրջէր, սկսանէր խօսել և ասել, ի բաց կաց յինէն՝ ծառայ չարազործ տիրացեալ տերանոցն ցոց... » (Բուզանդ. Դ, ծզ): Բայց սրտմտելու վրայ խորհին աւելորդ է, լսեցէք, կառապանն ինքնին (տեսնելով որ հայ էք,) ձեր իսկ բարբառով կը հրաւիրէ. « Համմեցէ՛՝ Հայր սուրբ, համեցէ՛՝ Աղաներ... ուր կ'ուզէց տանիմ». ու բան վայրկեանի մը մէջ Ա.

Փրկչին դիմացը, քաղաքին կեզրոնր կը հասցնէ. — բայց ես պիտի թոյլ շտամ ձեզի, յարգոյ ընթերցողներ, որ ներս մտնէք: Ա. Փրկչը՝ ինչպէս նաև Եօթ'՝ վերը, Ա. Աստուածածին՝ ևայլն, անտարակոյս անմռանեայի յուշիկներ են, բայց չեն մոռացուած յուշիկներ. Ես խոստացայ Անմռանեայի բայց մոռացուած յուշիկներ մատնանշել: Ներեցէք տաճրութեանս՝ որ խղայթիս հետեւիմ: — կառպան ախպէր, ուղաք ընթերցը զէպի Այն Գլուխի Շահնշահ:

(Եթէ վճարող՝ յարգելի ընթերցողներս ըլլային, իմ փրցուոյց քասկու փոխանակ կառպանին հրամայելու՝ զոյգ ուսրերուս պիտի հրամայէր):

Պէտք չեմ զգար ապացուցնելու թէ Գիրեզմոցի մէջ եղած յուշիկները պէտք են անմռանեայի ըլլալու չէ՞ որ անթիւ անհատներու՝ նոյն իսկ տոհմերու՝ երկարոյս կեանքին միակ երեւելի առհաւատչեայ՝ շիրիմն է, շիրիմը լոկ գէթ երեց բառով, գէթ սոսկ մէկ բառով արձանագրուած... Այլ՝ աւազ՝ ինչցան դառն է իմ սրտին՝ մոցի թէերով սլանալ պահէկ մը այցելել անհուն տարածութիւնը առօրեայ քաղաքակիրթ (‘’) ուազմադաշտերուն, — աւուելի պատկեր, ահաւոր ոճիր, — կ'իյնանք, կ'իյնան, կ'իյնան... կ'ընկնին թիւրերով, չարամահ, անհստ կը կորսուին... առոյգ երիտասարդներ, կեանքը կենեղուտ... Եղուկ ձեզի, ով եղրայրներ, դուք այժմէն իսկ մոռացուած յուշիկներ էք, անմռանեայի պիտի մայ — ձեր՝ բիւր բիւրերուէ՝ միլիոններուղ անուններուն ու կեանքերուն փոխանակ — բառ մը միայն, սոսկ մէկ անուն. « Հայրենիք »: — եթէ այն ալ չկորսուի ու մոռացուի:

Գիրեզմանոցին դիմացն ենց արդէն: (Երեակայեցէր՝ զբէթէ ոտքի մը ձեռվ երկարած՝ բաւական մեծզի բլուր մը): Բացուած է մեր առջև մոռացուած յուշիկնե-

րուս այրբենարանը, ահաւասի՛կ կիւմրիի հին գիրեզմանոցը, ուր՝ գուցէ սկսած նոյն ինցն համբաւատոր Շարայէն, — կամաւրէն՝ որ տնով տեղով Ա. Լուսաւորչէն մկրտուած՝ իւր կնքահայր Տրդատ թագաւորէն նուէր ստացա Շիրակ գաւառը, — մարզարէախօս Փարգևէն՝ որ էր « մի ոմնի ի մեծ նախարարացն ի գաւառէն Շիրակայ, միանձնացեալ ի լերինս, »... այս տեղ ննջեցին յափտենապէս. անմռանեայի՝ բայց մոռացուած յուշիկներ: Ո՞ւր են իրենց յիշատակարան յուշարձանները, չունեցան փառապանծ կոթողներ, ոչ որ մտածեց արաստոյ բար մը շիրիմ կանգնել տալ իրեն, չզտնուեցան հարազատ միրելիներ որ հաճէին « հաստահեղոյս երկաթագամ տապան գործել »...: Անտարակոյս տեղի ունեցած են ասոնք, սակայն ժամանակը՝ որ անընկնելի գազան մ'է մարզկութեան և տարերաց հանդէպ, ամէն ինչ լափեր է:

Թիշ տարիներ առաջ այս հողաբրւորը ծածկուած էր՝ զերեզմանակոյս դամբաններու քրաքարկրագուվ մը. — այլ այժմ, քարերը՝ ծելք են, կոթողները՝ ծառերու փոխուեր, զերեզմանոցը՝ վրօսավայր « այշի »ի, (զոր՝ եթէ անապատ անուանեմ, աւելի հասապատասխան պատկեր մը պիտի գծուի ընթերցողներուս մտցին մէջ): Անկենդորէն կ'ուրախակցիմ հայրենիքիս յառաջադիմութեանը, — բայց՝ անմռանեայի յուշիկներ՝ արծանագրութեանը ինչ եղեք են:

Մոռացութեան մատնուեր:

Ոչ թէ հիացումով այլ կակիծով՝ կը դիտեմ զերեզմանոցին շըշակայ այս պրատաշ քարերով շինուած փառաւորիկ տունները՝ որոնց պատերը դամբանականներ կը ճառեն, անմռանակ յուշիկները մոռացութեան մատնելով: Կը խորհիմ, եթէ ինծի հետաքրքրական էր՝ պապուս շիրիմը

1. Կը գտնուիք քաղաքին արմտեան կողմը, հասարակաց պարտէցին կից:

2. Ծնդհանրապէս տափարակ ու անծաշակ ձեռքով, բայց մերթ աւ զբէթազարդ կամ կոթողակերպ ինչնա-

ութէ պակեթամբ մը յարդարուած, ինչպէս՝ Ապացակապատ և որիշ հայրանակ վայրերու շիրիմներն ալ՝ ցայսօրի իսկ:

տեսնել, ինչու ամէն սեղընդի ալ ցան-կալի պիտի շըլլայ՝ զէթ արձանազիր մէկ երկու տառերու՝ կամ սոսկական իսկ քարի մը միջոցով՝ իրենց նախահայրերը ճանչ-նալ, սակայն...

Այսապատ կը հանեմ ծոցէս թուղթ ու կապարազրիչ, Այն շնորհը զոր հողն ու քարեր պիտի զլանան՝ զգայուն թոռնիկներու, պատմութեամբ զբաղոներու, հնախօսութեամբ, ազգային ժողովրդական զրականութեամբ, ցեղական ծննդարանու, թեամբ, գաւառական հոգերանութեամբ... զբաղոներուն, — թող թուղթն ու թաւ-նաըը չմերժեն:

Բայց զուք, ովք ընկերներ իմ մտաւոր ուղիս, զուք որ սոսկացիք տեսնելով կով-կասցի հայ զիւղացիին կէս-խափշչկ զար-ձած թուի երեսը (և հագուստները կար-կատուն՝ որ Անիի եկեղեցիներուն աւան-դական թիւք ձեր միտքը ձգեցին), զիտեմ թէ պիտի յանձն չառնէք ամարուան մի-ջօրէամերձ այս տօթակէզ արեւոն թեոը շալիել. պիտի նախընտրէք կառըին հետ քաղաք զառնալ, հովասուն տեղեր շըջիւ, այցելել ուր զուարճալի է, ուտել համեզ ճաշը, քարեկամիեր ճարել, տեսլարաններ յաճախել... իրաւունք ունիք: Դարձէք դուք, վստահ ըլլալով միանգամայն՝ թէ ձեր առաջնորդը զիւրութիւն պիտի տայ ձեզ (առանց չարչարուելու, առանց անօթի մնալու, առանց երկիւզալի վայրկեաններ անցնելու, առանց անպատուըելու, ա-ռանց կօշիկ ու մատներ մաշելու, առանց ժամանակ կորսնցնելու, առանց զրօսանը-ներէ զրկուելու...) ձեր պարապոյ և ու-զած ըրպէջներուն մէջ կարենալ լսել խօսքը այս քարերուն, և ոչ ասոնցը միայն՝ այլ նաև մինչև Ղարս, մինչև Թիֆլիս, մինչև Թէկողոսիա, Ալիմբերապոլ... մինչև Կ. Պո-լիս հեռու գտնուող ձայներ... Մի սոս-կաց, գերեզմանոցի մէջ իշխանն ալ հե-զուկ է, ուամիկն ալ կիրթ... Զեն սպառ-նար՝ կ'աղաչեն, չեն շաղակրատեր՝ կը լուն, չեն ծանձրացներ՝ կը զուարճացը-նեն և կ'ուսուցանեն:

1. Քանդակազարդ կարմրաբար շիրմի մը վրայ.

Զաւակ Գօրօնեանց... անոն... Վասթէ և Հայաղգի ծնեալ ի Կարին ի հազար ութ հարիւր վեց թվականին առհին թաշանիշ կնքեցայ յայսմիկ տապանին ի հազար ութ հարիւր և քան(?) և ութին

2.

Գերեզմանոցի շրջանէն դուրս մնացած՝ քառասուինան սկ քարի վրայ կարմրաբար քանդակիներու մէջ.

Յովէկի, Գիղամենանցի, տիկին. եմ. հիմնի. Հանգչիմ. ի, յայսրմ. տապան. ամօք ծերունի. Ով. հանգիպօղը. խնդրեմ. ինձ. տուք ողորմի. Տէրն. արասէ. արքայութեան. արքանի. Վճ. 1875 ի 23զմ օգսոստափ.

3.

Ես Յալհաննէս... որդի խաչատուրի Սահն եհաս զետեղեալ վիս յայս տապանի հայ ցեմք եղբարք ի ձէնչ խնդրել աղերսալի Որ ընթեռնուք միաբերան տայք զողորմի Թիվ գրկշական 1844 Ամի (և) ԱՌԱ. Ա. Ա. Ջ [2] ին

Վերջին երկու քառերու զիխազիր տա-ռերը՝ միաժոյլ հիւսուածազիր. կը կար-դացուին. (ի) մարտ ամսոյ 21ին:

4.

Խորտակուած կարմիր շիրիմնաբարի վրայ.

Փառաց աշխարհի տիսուր կերպարան Երմի աստին ի յայսմիկ տապան Փանզի Փանտոպրեան յազգէ հանգչի աստ ԱՌափի¹ Պալուստ Տիր² Արբութիւնեան 1856

5.

Լարմիր գեղեցկաբանդակ շիրիմնաբարի վրայ.

1. Մահամեսի. (պատուաքրեալ).
2. Տիր. (պատուաքրեալ).



Առաջու արձանն աղետալիք, եղեւ մաշն իմ
կոկծայի. ով հանդիպողք տուք ողորմի
Միաբերան հայր մեղայի
Աստ է զամրան Մանուկայ Աւճիսիլի
1868 Յուլիսի

6.

Կարմրաբար պարզ շիրմի վրայ.

Յակովը քահանայ Միիթմարեանց
Ալիր բանասաեղծ ընալիր ճառասաց
Մինչ դեռ հասու ի տի քառամնից ամաց
Լուել զիւր քաղցրիկ քնար բանախոս
Աստ ննջեաց ի քուն յուսով նոր կենաց
ի 20 Յունիսի 1863 ամի

digitised by

7.

Ննջէ յայս տապան
Ասմեղ զոհ մաշուան
Դեռուհաս Վարդան
Տոհմիւ Տիգրաննեան

8.

Զայս արխուր տապան Փէրօնիկայի
Հարսին Քեանդարիան Գօրօնեան տոհմի
Թացցւն արտասուզ խեղճ Համբարցումայ
Յանգ խանդազակաթ ամուսնոյն սորա

9.

Կաթողիկէածն՝ խաչակիր, չորեցսիւնեան
գմբէթարդի մը ամսէովանիին տակ՝ կար-
միր քառակուսի զամրաբանի մը վրայ.
A.R.A.R.®



Դնի յայս տապան
Անպիտան (?) ծտուցի
Որդիի
Ազգաւի
Ի քան և երկու
Ամաց հասակի
Մահ զիս բանտար
Գեաց յայսի
տապանի....
Օգոստոս...ին

Առաջարարակ փիրուն քարերէ շինուած
ըլլալով այս շիրիմները, ստահակ երի-
տասարդներ՝ մերթ ալ միամիտ մանուկ-
ներ՝ իրենց քանդիչ քանդակագրոծութիւնն
ու քայբայիչ քերթութիւնը արձանագրած
են ընդհանրապէս բարձրաբանդակ գրերու
և զարդերու վրայ, բայց իորբեքանդակներն
ալ աչքէ չեն փախուցած:

10.

Վայելչազարդ բարձրաբանդակ շիրիմ-
նաբարի մը ճակատին.

Անցորդ անակնարկ մի յինէն հեռի
Տնա փառք աշխարհ՝ իս են լրիւ ունայն
Յիշեա զի զայ օր. ի տապան յոռի
Կիցիս յիմ ընթեր թափուր ձեռնունայն

Տապան Ազապակ Խազայեանցի^(*) հանգու-
[ցելոյ 18²/₆ 75

11.

Գերեզմանախախուռ կարմրաբարի մը
մէկ ճակտին ու մէկ կողըին վրայ.

Տաղդիս ասիս շուտ մըթացաւ
Քան ամաց աստ զիս դրաւ
Վարքըրիս հարսն եմ Վամձեանի
Եւ զուստըն եմ Վարափեանի
Ով հանդիպողք այս իմ շիրմի
Խնդրեմ ասէք ողորմի

1. Աշանազորգ,
* Աստեղանիչ բառերը պատռագրութիւն պիտի նշա-
նակեն.
2. Գլխատառ գիւտուծագիր:

12.

Խախտած շիրմի մը կարմրաբարին վրայ.

Ով գուլք հանդիպողք բաղդազուրկ շիրմին
Խնդրեմ մաղթեցէ յիշել զաղորմիս Արահամ
Խոմհիանց ննջեմ աստ և ես, յուսով սպա-
սեմ մինչ դարձուստ փրկչիս ի 1870 ամի 4 Ծնիդի

13.

Կարմրաբար զարդարուն՝ տեղէն խախ-
տած՝ կիսարոլոր խարսիխաւոր տապա-
նակի մը մէկ կողին վրայ.

Տր* խաչատուր տապէտ Պետրոսեան Էր
Հանգուցեայ ի յաստապն որր* հավատով
Քատն* փոխի առ Տր* 50 ամաց որսում
Դուք ով անցարք տուք զողորմիս [ընթեռ

14.

Հընգհատուածեան, բազմաքանդակ զար-
դարուն, զերեզմանախուռ կարմրա-
բարի մը երկու ճակատներուն երեսներու
վրայ.

Տարաժամ խոցեաց ինձ մահուն սրաք
Գասպար պատանայս յոյս գրոյս է մա՞ կ
Ունայն և անցող է փառք աշխարհի
Ամ* մարդոյ հարկաւ պատա հի. նի

Շիրմիս նայելով գուք արթուն կացէք
Մի գուցէ անկեղջ ի գուր մտանէք
Եմէ հանդիպիք հողախիշտ արկիս 18²/₆ 77
26

Տէր քեզ ողորմի ասել անբազգիս

15.

Փատուանդանաւոր սկացար շիրմի մը
մէկ կողըին քանդակուած.

Կարծէի աշխարհս, իննտուն յաւէտէ ան
Ուազ սրանցորդ և փառքն է ունայն
Փիլոսոն եմ ոչ ես յազգէ Փահմանեան
Թողեալ զամենայն ննջեմ յայս տապան
18—78

16.

Կարմիր, բառանկիւնի, տափակ բարի
մը վրայ.

A L E X A N D R A

URSZULA

Wrzesniowka

Urod: 29 lipca

1865 Roku umur-

la 9 Sierpnia

1865 pros iows (?)

TCHINTINIO (?)

Ո՞րչափ օտար երկինքներու տակ պիտի
հանդիպինք, պանդստիկ ազգակիցներու
որոնք (մերթ մոռացուած՝ նոյնիսկ Հարա-
զատներէ ալ լըռուած, այլազգի ու երբեմն
նաև այլազգաւան ընկերներու բազմահո-
ծութեան մէջ Կորսուած,) կը ննջեն իրենց
ըունը զարաւոր: — Անբազութեան ասո-
ղեր՝ Լեհաստանի երկինքն ալ ունի, ինչ-
պէս նաև Գերմանիան:

17.

Թրխորակ, անպաճոյն գերեզմանաբարի
մը վրայ.

Նընձէ նորհաս Թապադուակցի
Ղազար Կիրակոսվ 1853ին

18.

Պատանւոյ կարմիր տապանաբարի մը
վրայ.

M A T I A S Fridrig

Reiner

Geboren den 8 januar 1810

Gestorben den 26 apr 185. (?)

19.

Մահտեսի Ռափայէլ Աստ. Օհանջանեանց
Քունմահու ննջէ յուսով նոր կենաց հոգեւով
Մրացել յաշխարհն անանց մինչ (և ?) ի հաս
ՈՒ Յի ուն եօթն ամաց $18\frac{24}{8}71^{b^b}$)

20.

Գերեզմանավրդով կարմրաբարի մը կող-
քին վրայ.

1. Աղաւազուած տառերով:

Զաւահիր դուսոր եմ խօչայ (Ոարսի)
Կին (Պոյպօրու շիլ) աղնիւ անտօնի
Յուսով հաստատուն ննջեմ յայս տապան
Մինչեւ գալուստ Տան* ու ի դատաստան
1868 ամի Ապրիլ 30

21.



Ընդ ինւ ծածկի
Մարմին անկենդան
Ազարակ Զառիենց*
Մարիամ կնուխացէն* (?)
Ասացէք որդւոցս
Ինձ փութալ ի յայս
Պահել ի սրտի զիւր
Աէր անմռուաց
18 $\frac{5}{6}$ 75
ի 65 ամաց հասակի

22.

Վեցհատուածեան հարթագագաթ կար-
միր տապանաբարի մը մէկ կողին վրայ.

Մահուսի* Կէրորդն Միքայէլեան Տիգրա-
նեանց իմիջօրեայ հասակի իւր
ում զրաւեալ ի կենաց եռու
յայսմիկ տապանի ի 18 $\frac{1}{2}$ 13 ամի

23.

Կիսարուորածե միջակաղիր կարմրա-
բարի մը վրայ.

Այս է տապան Փունձի բաշի
Պողոսին. ասէք Աստուած ողորմի
թու 1881

24.

Գերեզմանախախուտ քառակուսի սեա-
բար.

Ենթանի Մարթայ
Երիցին եմ ես
Յոյժ քաղցր ննջ
եմ ի խոր տապան
իս անտւանիմ կին

ես տր* Սահմակ հո
վուի ի մաստաս
էր մեծ քարոզիլ
քի տի 1871 1^o



19

Գուցէ ոմանք հարցնեն. վերջի տողը՝
«քի տի» ի՞նչ ըսել է: վճռականապէս
պատասխանել չեմ կարող. հաւանական կը
թուի թէ նշանակէ՝ «Քրիստոփ Տեսան»:

25.

Կիսարողորածն կարմրաբար շիրիմ մը,
հիշուածագիր արձանազրով.

Հանի (?) Արքմինս ի հոքա* բաժանի
Նորարարով Արքինոսի կողակից
է օհանէսի խր' (?) թվ [1846 ամի]

Ի՞նչ է Խը՞ր. արդիօք ըսել կ'ուզէ 42
տարեկան մեռած:

26.

Տապալած կարմիր շիրիմնաբարի վրայ,
խորաբանդակ զարդարուն, մէկ ճականին՝
ու մէկ կողի երեսին զրուած.

Կենաց ձայնիւ վերջին փողոյ
Կոչեայ զիս Տէր այսմ հողոյ
Ընդ իմաստուն սուրբ կուսանաց
Վուժ զիս ի տուն քո հարսանաց

Այս տապան քարի տակը կան
Չորս ԱԶինք որո անուն է Թորոս
Եւ որդիին նորայ Արտիրոս
Եւ մակար և մայրն նորա Արտիրամ
Կարդացողք տ

Միւս ճակատին վրայ.

Հինեցաւ 1873 ամի
18

Տապանաբարը մասամբ հողին մէջ խրած
ըլլալով, անոր անհեթեթ ծանրութիւնը
յաղթեց իմ ջանքերուս՝ որով կ'ուզէի
վերոյեղեալ կէս՝ կամ մէկ ու կէս տող
թերին ալ ամրողացնել: Արձանագիրը
անաղաբար ըլլալ կը թուէր:

Հ. ԳՐՍ. ԱՅՏԸՆԵԱՆՑ

ՄՈՒ ՄԸ ՆԱՄԱԿԻ

Մօրիս Պարէս L'Écho de Paris լրա-
գրին մէջ, մօր մը առ իւր վիրաւորեալ
որդին զրած հետեւեալ նամակը կը յիշէ:

« Ալիրելի զաւակս

« Մ'եզի մեծ ուրախութիւն պատճառած
նամակիդ կը պատասխանեմ: Անհամբեր
կ'սպասէինք: Տասն օր է որ զայն զրած
ես: Անկէ ի վեր դէպքերը շատ փոխուած
են, պիտի ընդունին իմս: Այսուհետեւ կը յու-
սամ: Նախ և առաջ կ'սպասէովցնեմ զրեզ
որ հայրդ դարձած է, միայն երեք օր
պակսեցաւ, ջոկաս մը մինչև Պուրժ տա-
նելու համար, կարելի է նորէն ստիպուի:
Վերջապէս մեր բոյնին մէջ մէկ տեղ մը
միայն պարապ է, բայց այս ինչպէս մեծ է:

« Ալիրելի զաւակս, զու ինձ զոհի վրայ
կը խօսիս, այս այս անոնցմէ մէկն է,
կրնամ ըսել քեզ որ այս մեծագոյնն է
որ Աստուած ինձմէ ուզէր: Սակայն կը
ծոեմ իմ զլուխս իր զօրաւոր և ամե-
նակարող ձեռաց տուկ: Երբեմն կը մուա-
ծեմ որ ես արժանացայ, բայց դու պիտի
չըլլաս զայն հատուցանողը, չեմ ուզեր
հաւատալ:

« Արդեակ սիրելի զու ինձ պարտուց
և պատոյ վրայ կը խօսիս, երբէք տա-
րակուսած չեմ որ զու չյաջողիս: Այսուհետեւ
զաւակս, զինուորին պատիւն է ըլլալ
պատերազմի դաշտին վրայ երբ հայրե-
նիքը վտանգի մէջ է. և Քրիստոնէին
պարտըն է Աստուծոյ առջև երենալու պա-
տրաստութիւնը, անմեղ և անրիծ հոգւով,
կը հասկընան ինչ ըսել կ'ուզեմ: Դնա՛,
զաւակս, զնա՛ քու մօրդ և քու հօրդ
օրնութեամբը և մանաւանդ զօրաւորա-
գունին, քու երկնաւոր մօրդ: Զքեզ իր
սրբազն պաշտպանութեան կը յանձնեմ,
օգնութեան կոչէ զինքը վտանգի ժամանակ,
ինըը միշտ հոն կ'ըլլայ պաշտպանելու
զրեզ և պատսպարելու. վասնզի ազետից
ժամանակ միայն երկնբէն կրնայ օգնու-
թիւն հասնիլ: